

### ՀՈՌՎՍԷԱԿԱՆ ԿԱԹՈՒԿ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՆՈՐԸՆՏԻՐ

### ՊՕՂՈՍ Զ. ՊԱՊԸ

(ԿԵՆՍՈՎՐԱԿԱՆ ԳԻՄԵՐ)

Աւագանի անունով ձիովանների-Պաթթիթա Մանթիլիի ծնած է 26 Սեպտեմբեր 1897ին, Բուալիոյ ճիւղիսը գտնուող Կոնչիլիոյ փոքր զիւղը, ծ թիւսմէթը Պրէչիաբաղաբէն, ոչ շատ ճեռու իր նախորդ Յովհաննէս ԻԳ.ի ծննդավայրէն:

Իր հայրը ձիորճիօ Մանթիլիի (1860-1943) եղած է արդի Բուալիոյ ընկերային, քաղաքական եւ մշակութային կեանքի ճիւղնադիրներէն մին: Մայրը՝ Ճոստիթ, իր միջավայրի եկեղեցական շարժումներու սիրներէն մին էր: Իր երկու եղբայրներէն մեծը՝ Լուդովիկօ, փաստաբան եւ երեսփոխան է: Կրտսերը՝ Յրանչիսթօ, բժիշկ:

ձիովանի-Պաթթիթա իր նախնական ուսումը առած է անդուսն Յիսուսեանց վարժարանը, յետոյ աստուածաբանութիւն ուսած Պրէչիոյ դպրեմանքը: 1920ին կուսակցութեան քաճանայ կը ձեռնադրուի եւ Հոռոմ կերթայ կատարելագործուելու: Են կը ճետելի պետական համալսարանի, Գրիգորեան ճեմարանի եւ ազնուական կրօնաւորներու կրթարանի դասընթացըներուն: Ապա կը գանենք գայն Վատիկանի քարտուղարութեան մէջ, ստանձնելով միաժամանակ կաթողիկ համալսարանական ուսանողներու համամիութեան Հոռոմէական բաժնի երէցութիւնը, որը փափով կ'աշտուն մըն էր, վասնզի օրուայ Ֆրաչիթ կառավարութիւնը իր պետականացման սկզբունքին յիմամ, լաւ աչքով չէր դիտեր որեւէ շարժում, որ չէր «յարմարեր» իր ճրագրին: Մանթիլի արագօրէն ժողովրդականութիւն կը շահի: Իր կեանքի 65 տարիներու ընթացքին իր հանդարտութիւնը մէկ անգամ միայն աւրուած տեսնուած է՝ 10 Յունիս 1940ին, երբ Բուալիա պատերազմի մտաւ: 1930ական շրջաններուն երկու դրդացնող գրքեր կը հրատարակէ. — թարգմանութիւն մը «Անձնական կրօն», 2. Էէոնս տը Կրանմէզոնի, Յիսուսեան, եւ «Ներածական Բրիտտոնի

ուսման», իր իսկ դասընթացըներու շարքը համալսարանականներուն: Իր նախկին ուսանողներէն շատեր այսօր բարձր դիրքեր կը գրուեն Բուալիոյ ամէն կողմ: Ելեյց ամենէն առաջ կրօնաւոր մըն է, Մեծ պահոց ընթացքին այլ օրերու՝ կանոնաւոր կերպով կը հետեւէր իր գանուած քաղաքի «Լապի նանապարհ»ի եւ «Եօթը եկեղեցեաց այցելութիւն» թափօրներուն: Աղքատաւէր էր չափազանցուած տեսակէն, ունեցածը չբաւարներուն բաժնած է շարունակ: 1954ին Բուալիոյ մեծ թերթերէն մին կը գրէր հրատարակու թէ «Մանթիլի րան մը չունի... բայց ունեցածը թշուառութիւն ամօքելու յատկացուցած է»: 1939ին կը կոչուի փոքրիկ Վատիկանի պետական քարտուղարութեան, եւ իր օրով է որ ոչ-խաւաչի կրօնաւորներ սկսած են պաշտօնավարել այդ քարտուղարութեան ներս: 1953ին իր ժողովրդականութիւնը գագաթնակէտին կը հասնի երբ կը մերժէ, Փարիսիի հետ, Պիոս ԺԵ.ի կողմէ կարտինալանալու հրաւերը, որով վրոյ կը նշանակուի առաջնորդ Միլանոյի, որ Փարիզի հետ աշխարհի մեծագոյն թեմն է: Երբ պաշտօնական մուտք կը գործէ Միլանօ որպէս այդ, 4 Յունուար 1955ի մայրամուտին, իր թեմի սահմանազուտը գանուած Վատիկանի կամուրջը անցած պահուն ինքնաշարժը կը կեցնէ, վար կ'իջնէ անձրեւին տակ, ծուկի կուգայ թաց մայթին վրայ, կը համբուրէ հողը սր Աստուած իրեն տուած էր կառավարելու, եւ քանի մը վայրկեան հոն այդպէս կ'ինքնամոտոտի աղօթքով: 1958ին կարտինալութիւն կ'ընդունի Յովհաննէս ԻԳ.ի ստիպման վրայ:

Վատիկանի ժողովին մէջ լուսկեաց է եղած, մէկ անգամ միայն ընդմիջելով վեներանութեան մը: Վատիկանի մէջ ապրած է այդ օրերուն Յովհաննէս ԻԳ.ի հրաւերով: 7 Յունիս 1963ի իր դամբանականը Յովհաննէս ԻԳ.ի վրայ արձագանգած է ի սփիւսս աշխարհի: 21 Յունիս 1963ին, Ուրբաթ օր, Պապ կ'ընտրուի 80 կարտինալներու բուէով, Պօղոս Զ. անունով, ըլլալով 262րդ Պապը Հոռոմի եւ Կաթողիկ աշխարհի եւ գահ կը բարձրանայ Կիրակի, 30 Յունիսին:

ՅՈՒՎՍԷՓ ՎՐԴ. ՄԱՄՈՒՐ